

ՅԻՇԵՐԳ

(3+4+3)

Աշունին, հովք աղբատում աշունին,
Հըծծագին կը բախէ դուռըս ուժզին,
Ու կ'առնէ, ու կը տանի զիս հեռուն...

... կը յիշեմ մարդով տաքուկ տունը իմ,
Մեր բակին մեռնող շառային արևին,
Մեր սիրոյ խենթ կոտտումն էր ճոռթանն օին...

Ինչ ուրացիս անձրեւը մեր փողոցին,
Մինչ անդին, երդիքներու հովք ցիր,
Մայր մը ծեր կը լողէ ծակ տանիքն իր...

Ան ինչպէ՞ս, հովք աղբատում աշունի,
Կը բերէ իր հետ ինծի, պարմանի
Ցուզումն այն, իմ պարզ օրուան, խենթ օրուան...

Կ'երթայի մեծ ըլլալու, ամայի
Խուցերու մէջ ալ ես զիս բանտելու,
Սոյաւէտ բաժնուելու կ'երթայի...

Ու տարի ինծի հետ տունըս բարի...
Ցերեկին, արեւին գոյնը բերրի,
Աղիւսէ, յուշը անոր կ'արիւնէ...

Երբ կ'ընեմ մըտիկ անուշ կարկաչի
Լուռ երգին իմ այս սըրտի եղերբին՝
Տունը իմ ցաւի մը պէս կը կառչի...

Երազի ու ստուերին խորհուրդի,
Ես յանձնած ըլլամ ինքզինքս աղբատմագին՝
Սըրտիս մէջ լուռ յիշատակ մը կ'այրի...

Գիշերին՝ ծանր ու մութ սենեկին,
Բզզամ երբ մենութեան սառը լըռին՝
Կը յիշեմ մարդերով տաք տունը իմ...

Ես մոռնալ չեմ կրնար տունըս պրզտիկ,
Միշտ բռնող թախիծն անուշ, մըտերիմ...

Սպրիմ հո՛ն, ու անոր մէջ ալ մեռնիմ...

... Աշունին, հովք աղբատում աշունին,
Հըծծագին կը բախէ դուռըս ուժզին,
Ու կ'առնէ, ու կը տանի զիս հեռուն...

